

հրեանքն զայս կը կրէին շապիկին վրայէն, իսկ այժմ անկէ առաջ կը զգնեուն զայս Սրբեմտեան վարդապետը խորհրդաւոր իմաստներով կը խօսին հանդերձիս վրայ, ոմանք Պահապան շրթանց կը կոչեն, և կը յարմարցնեն Սաղմոսի սա խօսքը. «Դիր, Տէր, պահապան բերանոյ իմոյ և դուռն ամուր շրթանց »... և Սալը կը համարին իւր պայծառ սպիտակ գոյնին համար՝ նշանակ Մարգրութեան բարի գործերու. ըստ Սուրբ Ագուինացոյ վարչամակս նշանակ է Ջորութեան, որով Աստուծոյ պաշտօնեայն ամբացած պիտի կատարէ աստուածային պաշտամունքը, և այլն:

Մեր կեկեղեցական զգեստներուն մէջ երբ մտեր է վակասի գործածութիւնը և այժմեան ձեւը, դեռևս վճռական և ոչ մի կարծիք հաւանական կը թուի ինձ. [ամբողջութեամբ Պատարագի մեկնիչին մէջ չեմ հանդիպած յիշատակութեան մը, ինչպէս նաև խորով Անձեւացոյն մէջ: Չեռնադրութեան գրոց մէջ կը գտնենք, որ եպիսկոպոսը «զվականն արկանէ զուսոյն և ասէ. Ա՛ռ թեզ զբա՛ւ արդարութեան ի ձեռաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի»: Երեքտասաներորդ դարէն կեկեղեցական զգեստիս նկատմամբ յիշատակութիւն մը չեմ յիշեր: Ս. Կիրիլի երուսաղէմացոյ կոչ. Ընձ. մէջ իմաստս «Իբրև զփեսայիս արկ զինև զվակասն», աւելի կը նշանակէ խոյր կամ թագ: Շարականի մէջ ասացուած «Յիսուսի բազատրիև վակաս լանւոց սորք Յովնոնեա՛ կը նշանակէ աւետարանական պատմութիւնը, թէ սիրոյ աշակերտն համարձակեցաւ իւր կուսական գլուխը դնել Յիսուսի լանւոց վրայ, ինձ

կը թուի, որ մեր հին հարքն ատեր են զայս սպաս հրէական եփուտին նմանութենէն. մետասաներորդ, երկոտասաներորդ դարերուն մէջ շփուեմ ունենալով կիլիկեան աշխարհին արեւմտեայց հետ՝ անոնց ասեղնագործ վարչամակները տեսնելով բարեձեւեր են և եղեր է մեր վակասին այժմեան կերպարանքը: Հին պատկերաց մէջ ժԻ դարէն առաջ չեմ գտած զգեստաւորուած ցահանայից վրայ վակասի երևոյթ մը: Առ այս՝ ընթերցասէրք կրնան ի հետաքրքրութիւն դիմել և այլ նասարաց, որոնք ունին ինչ ինչ հետազննութիւնք՝ աւելի լուրջ մանրամասնութիւններով. բայց միշտ զայս պէտք է յաւելունք, որ մասթէմաթիցական ճշմարտութիւններ չէ որ մենք պիտի յուսանք, այլ հաւանական և հաւանականացոյն իրեր են, որ կը փոփազինք ծանոթացնել յօժարաւիտ ընթերցողաց:

Ո. Կ.

**ՀԱՅ ԲԺՇԿԱԿԱՆ ՁԵՌԱԳԻՐՔ
Ս. ՂԱԶԱՐՈՒ**

(Շար. տես Բազմավէպ, 1925 էջ 184)

ԽԳ.

ԴԱՐՁԵԱՍ ԲԺՇԿԱՐԱՆ ՎԱՆԱՅ

Բժշկարանս սեպհականութիւն է Հ. Եսայի Վ. Տայեցիի, որ դեռ նոր նուիրած է զայն իւր Միաբանութեան Մատենադարանին, որով ևս ալ բախտ ունեցայ զայն ուսումնասիրելու:

Կազգաստ հաստ կողքերով, զեղեցիկ կազմով միջակ հաստը մ'է, ունենալով 16 հարիւրորդամեղը մեծութիւն, 10,5 հարիւրորդամեղը լայնութիւն և 4 հարիւրորդամեղը թանձրութիւն:

Թուղթը հաստ բամբակեայ է, գիր նոտր է, սիրուն, զեղեցիկ և ընթեռնիւր բազկանայ 190 թերթէ և 381 էջէ:

1. Ս. Աւետարանիս համար կը գտնենք Եւսեբիոսի կեկեղեցական պատմութեան մէջ (Գլու. Գ. Գլ. 11), ճարհան Վ. ի Քաղզմանութեան համեմատ, «Կարծեալ և Յովհաննէս՝ այն որ անկա զանջօքն Յիսուսի, որ քաշանայն էր Աստուծոյ և ասներ զթիթեզն քաճանայստարեանն ի ձակապտու և եղև վկայ և վարդապետ»: Հին նախնիք ասբեր կերպով թարգմաներ են զայս՝ «Յունս որ բազմեալ էր ընդ ձեռամբ տեսնո մերոյ, այն որ էր քաճանայսպետ և զեղեցալ էր զպոսի սրբութեան և եղև վկայ և ուսուցիչ»:

Սկիզբը կայ եղծուած նկար մը, և տեղ տեղ ալ բաւական լաւ զարդագրեր:

Նախորդ բժշկարանին պէս սա ալ ընդօրինակուած է վան քաղաքին մէջ, ՊԵՏՐՈՍ անուն անձէ մը, ինչպէս կը յայտնէ հասարին Էն վերջը գտնուած Յիշատակարանը, որ է:

« Շնորհօք ամենագոր սուրբ հոգոյն, գրեւ « ցաւ այս հագիմարանս՝ որ է բժշկութիւն « ամենայն ցեղ ցաւոց, բժիկն ՌՄԻԲ, ապրիկէ « ամառոյ ի ին տարսեցաւ, ի քաղաքն վան, « ձեւատք ապրիկար և ինչ՝ Պետրոսին: Ի « վայելումն մահտեսի խալատարին: Արդ « ո՛վ հմտագունեղ բժիկըք, որք հանդիպէք « այս գրքոյս յիշեցեք զձեռոյ իմ, և սխալաւ « հոց իմոց ներումն շնորհեցեք »:

*

1773 թուականը կրող այս բժշկարանս, իրեն հայրենակից եղողէն 126 տարու փոքր է. բայց կ'երեւի թէ այդ 1647ին ընդօրինակուածէն, այսինքն ՍԱՖԱՐՔԻ ԸՐժՂԿԱՐԱՆԷՆ քաղուած մասեր ունի մէջը, որովհետեւ Չեռագրի սկիզբը հարցական նշանով մը գրուած է « ՍԱՖԱՐԱՅ ՎԱՆԻՍԻՍԻՈՒՅ »:

Կ'երեւի նաեւ, որ այս Սաֆար վանեցիին բժշկարանն ալ ունէր բաւականի անուն ու համբաւ, որ այսպէս կը յիշատակուի հոս:

*

Կարճ պարբերութիւններով գրուած հաւաքածոյ մ'է, 131 գլուխներու բաժնուած: Սկիզբը պարունակութեան ցուցակն է, « Յիմեն և ցոցմուրք հագիմարանիս » վերնագրով, և շատ չի տարբերիլ ուրիշ ըրժՂԿԱՐԱՆՆԵՐՈՒ ցուցակէն, բայց տարբեր է ՍԱՖԱՐԻՆԷՆ:

Ահաւաստիկ այդ ցուցակին առաջին 25 Գլուխներուն անունները.

Ա. Որ գրասիւն ցաւի. Բ. Որ ակոսնէ ցաւի. Գ. Որոյ աչքն ցաւի. Դ. Որ քրեկն արիւն

երրայ. Ե. Որ ակոսն ցաւի. Չ. Որ քերտնէ ցաւի. Է. Որ լեզու ցաւի. Ը. Որ սիրտն ցաւի. Թ. և. Ժ. Որ լեղոյն ցաւի. ԺԱ. Որ փայծաղն ցաւի. ԺԲ. Որ պորտն ընկնի. ԺԳ. Որ փորն ցաւի. ԺԴ. Որ մէլքն ցաւի. ԺԵ. Որ կնակն ցաւի. ԺԶ. Որ յուսն ցաւի. ԺԷ. Որ արմուկն ցաւի. ԺԸ. Որ խաղաղիքն ցաւի. ԺԹ. Որ ձեւքն դողոյ. Ի. Որ կարծքն ցաւի. ԻԱ. Որ ուռեցք դիպնու. ԻԲ. Որ աւրակն է վայր ցաւի. ԻԳ. Որ ամենայն ցեղ վատ խոտտակ ունի. ԻԴ. Որ ծունկն ցաւի. ԻԵ. Որ անդամն ցաւի:

Յաջորդ գլուխները կը խօսին ՈՒՐԵԻ, ՈՒՐԷ ԿՈՇԻ, ՈՒՐԷ ԹԱՓԻ, ՈՒՐԷ մատնէրու, ցաւերուն վրայ, և նաեւ պիտակոտնէրու, ղեղնութեան, բորի, ջերմի:

Մննդաբերութեան մասեր ալ ունի, ինչպէս, Որ տղան ի ձօր փորն մեռանի, Որ կիկն տղա անցնեայ յինի, Որ կամի գաղալն անցնեայ, Թե կիկն ամառ յինի, գլուխները:

Գերտրեան, վարդացաւի, դիտանարտրեան հերքունի, օժուկոյի, զորտուկի, ձմեռնոս վրայ ալ կը խօսի, և ամենէն վերջն ալ մասնաւոր բաժին մը կը յատկացնէ Արփիկնայ, Համասփիտ, Լուսին, Մարդածաղիկ, Լոշտակ ծաղիկներու ու խոտերուն, որոնք հրաշագործ ու խորհրդաւոր համարուած են հնուց ի վեր և կը գտնուին բոլոր բժշկարաններուն մէջ:

*

Բժշկարանիս լեզուն չի տարբերիլ ուրիշ բժշկարաններու լեզուէն. ուսմկօրէն է այն, բայց ընդօրինակիչ ՊԵՏՐՈՍ գրիչին տակ մէկ թիչ փոխուած և սխալներով ալ ողողուած է տեղ տեղ:

Չոր օրինակ՝

« Բերեկն արիւն գնալ, Որոց արիւն շարժի « և խաղաղել կամիս, առ աղտոր և զիւր « տեղեւ, մասն մասն աղայ, և արքոյ ցուրտ. « իսկ թէ բերնէ արիւն գայ և սիրտն ցաւի,

« Համարին թրանէ, զորդին եփէ և սուր
« ուտէ » :

« Որոյ բերանն ցաւի չկարէ կերակուր
« ուտէ. դեղն, այս է. առ զշիպն և բարկ
« քայստով դիր ի կրակն որ խիստ եփէ,
« յետոյ առ ի կրակէն, դիր հովանայ և
« բեր, աղուով լեղակ լնէ և խառնէ ի
« ներս, և երբ պիտէ նայ դու իրիկուն
« ձգէ ի բերան լաւնայ » :

« Որոյ ատամն ցաւի կամ շարժի, կամ
« Հարվկոտ լինի, առ ժանկառ և խառնէ
« ի մեղրն և վուշ կաակով ի վերայ դիր,
« հանէ զցաւն և զհարվիլն կտրէ » : Զզրդ-
« թորն աղայ մանէ, և ի կուպն խառնէ
« հոնց որ զիտ հայս լինի և բամբակով ի
« վերայ ապուային դիր » :

« Այլ և կինն թէ յամուլ լինի, դրամ
« մի միզողատ, սուր, որ ուտէ անօթուց
« սղաբերք լինի. և այս միզողատ թի-
« բեաքս առ ֆոսնկաց հագրմինն գովի
« խիստ » :

*

Այսպիսի դեղերով կը լեցնէ Պետրոս
զրիչ այս բժշկարանը, և անոր կէսն կը
սկսի ուրիշ գրուած մը, որուն սկիզբը
բժշկներու ուզողած խրատական մը կայ,
թէ և իմաստովը նման ուրիշ բժշկարաննե-
րու, քայց անոնցմէ տարբեր՝ իր շարա-
զրուեցանք, որ կ'արժէ կարդալ.

« Ծնորհօք և ողորմութեամբն արարչին
« և անմահին Աստուծոյ, որ պարգեւող է
« ամենայն բարեաց . փառք ստեղծողին
« երկնի և երկրի, որ հտուր զիմաստու-
« թիւն ցննել և իմանալ զամենայն ցաւ
« և զհիւանդութիւնս: Այլ և շնորհեաց դեղ
« զանագան ազգի սզգի ցաւոց: Եւ վասն
« այն ցաւ ետուր որ չի թերահաւատին
« յԱստուծոյ իւրեանց....

« Եւ մարդոյն առաջին իմաստութիւն
« այն է որ զիւր հոգոյն կամքն իմանայ,
« խորհի և միշտ զայն առնէ, և չտա հոգ-
« ւոյն հիւանդանալ....

« Իսկ մարմնաւոր բժշկապետին գիտու-
« թիւնն այն է, որ գիտնայ և իմանայ,

« թէ ցաւն ուտի կամ ինչ մարագէ յա-
« ռաջ եկած է. և այն որ դորա ծառա-
« յութիւն առնէ և դեղ տայ, իմանայ
« զտեղն, զսապապն և զքնութիւնն, յայն-
« ժամ տեղ տայ: Սի է ցաւ որ յԱստուծոյ
« է պարգեւեալ վասն մեղաց մարդկան,
« որպէս համերջ, խլից, սապարաց, որ
« քայնով ի մորէ են ծնած, այն ցաւոցն դեղ
« չկայ. իսկ որ յետե ընծայի, ի ցրտոյ
« կամ ի քամոյ, և այլոց, այնոր դեղ կու
« լինի Աստուծով:

« Աստուած իմաստութիւն հտուր ֆիլի-
« սոփայիցն որք ցննեցին և իմացան....
« թէ որպէս պիտի տալ զդեղն, կամ որ
« դեղ որ ցաւոց տալու է, զայն իմացան
« հանճարով և իմաստութեամբ և պատ-
« մեցին զամենայն մարդկան, որ կարգան
« և իմանան դերաւ. որպէս իմաստեա-
« սէրքն զստողաբաշխութիւնն և զերկրա-
« չափութիւնն իմացան և ցննեցին, այս-
« պէս և բժշկապետն մարդակազմութիւն
« և երկրաչափութիւնն ցննեցին և իմացան
« զմարդոյ բնութիւնն:

« Եւ պարտ է բժշկին ցննել և իմանալ
« զի կա հիւանդութիւն, որ սաֆրախ ա-
« նելով կու լաւանայ, կս որ արիւն առ-
« նելով, կս լուծումն առնելով: Դեղ տա-
« լուն ժամն նախ զքնութիւնն իմացիր,
« թէ տար է, թէ չոր հով է թէ կակուզ,
« նախ պիտի իմանայ և ապա տայ, որ
« հիւանդին փնաս չգա: Կսա բժշկին գի-
« տութիւնն այն է, որ զհիւանդն գիտենալ,
« թէ ինչ կերակուրէ եղաւ, թէ մահադեղէ
« այն ցաւն ընծայեցաւ, թէ ցրտոյ, թէ
« քամու, թէ այլ իրաց. և գիտնայ որ
« մահադեղն ծածուկ է գրած, որ ամէն
« մարդ չկարդայ և չիմանայ. և վասն այն
« չայտնեցին որ շատ չարութիւն չըն-
« ծայի:

« Այլ և պարտ է բժշկին շայտնել
« տգիտաց զամէն բան, զի գիտութիւն Բ
« ազգ է, մէկն չար և մէկն բարի. այլ
« և այն որ շահ ունի գիտէ թէ ինչ կանէ
« և Աստուծոյ կու վանէ....

« Ոչ թէ ամէն մարդ բժիշկ է կամ
« արուեստաւոր, և ոչ ամենայն կարգա-

« ցօղ իմաստասէր. այլ ի բազում առ-
« նելեաց հաստատի... »:

*

Պետրոս այս խրատականէն վերջը, « Այլ խրատ վառն ազդի ցտտց, որ մին ժամն կտրէ բռնիկը » վերնագրով գլուխ մը կը սկսի, որուն սկզբնական մասը կարևոր կը համարիմ գրել, զի ընդհանուր բժշկական պատմութեան կը վերաբերի. ահաւասիկ այն.

« Եւ այս գրքիս անունն թաղվիմ ըռաւ « պան կոչեն և այնոր ընկերն մինն հաւ « ճըլպայայեամն է, Եւնթիափոյնի իսայ. « Պաղտատայ կշտին, Ջիշբացի է, զայս « գիրքս թարգմանողն: Սա Բ գիրք է թարգ- « մանել, մէկն թաղվիմ ըռապան մէկն « այլ հաճւպայեամ: Եւ զայս գիրքս մահ- « մատ զաքարիան թարգմանել է, որու « ելի նդապն ոսգի կասեն »:

Պաղտատայի հեղինակներ են ասոնք, որոնք մեր բոլոր բժշկարաններու մէջ կը յիշուին, բայց այս ձեռագրիս մէջ ասոնց գրուածներէն խիստ համառօտ մաս մը մէջ բերուած է:

*

Այս կը գրէ Արփիկա խոտին, Համասփիտ ծաղկին, Լուսին խոտին, Մարդածաղիկ բոյսին, Լօշտակ խոտին հրաշագործ պատմութիւնները, բայց խիստ համառօտ, և շարունակելով զեռ բժշկարանը՝ կը գրէ շատ մը զեղատոմսեր զանազան ցաւերու համար. ու կը վերջացնէ՝ գրելով բառերու մեկնութիւններու երկու Գլուխ և հուսկ՝ այն Յիշատակարանը, զոր արտասագրեցի վերեւ:

Չեռագիրս իւր նախորդին հետ ցոյց կու տայ, թէ բժշկութիւնը սրջափ յարգի եղած է վանի մէջ, և անշուշտ այդ բանին գիտակ էր վանեցի Հոգեւոյս Գաբրիէն Եպ. Սրուանձտեանց, որ իր Մանանայ, Համով Հոտով գեղեցիկ աշխատութիւններուն մէջ

այնչափ հետաքրքրական էջեր նուիրած է վանայ հայրենի աւանդական բժշկութեան, և կարևոր գումար մ'ալ յետոյ կտակ ըրած, որպէս զի իւր Հայրենիքին մէջ Հիւանդանոց մը շինուի:

Մենայէն երախտապարտ եմ Հ. Եսայի Տայեցի բարեկամիս, որ գեղեցիկ առիթը ընձեռեց ինձ, վան բաղաբէ մէջ երկրորդ բժշկարանն ալ ճանչնալու:

ՏՕԹ. ՎԱՐԱՄ Յ ԹՈՐՈՍԵԱՆ

Վիեննայի — Ս. Ղազար
6 Փետրուար 1925 (Շարունակելի)

ԼԵԶՈՒՍՎԻՏԱԿԱՆ

Ս Ո Ր Ա Վ Ա Լ

Մեծ. Պ. Թիրետրեան յստով գրութիւն մ'ուղղելով Խմբագրութեան՝ կ'անդրադառնայ վերտին այս խեղրական յատիս նկատմամբ յարուցուած բռնավիճին. սակայն դիտելով որ իրեն ետ տեսութեանք ետ յոյս մը չեն ծագեր խեղրայն ուղղակի յոժման համար, դիտելով մտնուանց որ յերթիս և զանազան ազգային պարբերականներու մէջ սոյն բռնավիճի մասնակցող արգոյ բռնաւորք կը ձանկեռն հաւատարայեա որ իւրենդրոյ յոժմամբ համեմատական լեզուագիտութիւն միայն կարող է տայ, կը ներկայացնենք ստալիկայ յոյսածով՝ մասնագետի մը տեսութիւն և ստոյգաբանութիւնը, և այսու այլ ևս մեզի համար փոփոցած կը համարենք արդէն իսկ շատ յերկարած վիճարանութիւնը:

ԽՏԹ.

Խնդրոյս ներկայ վիճակին մէջ մեր արգոյ բանասէրք համաձայն կը թուին ընդունելու Սորակոյ ձեռն իրեն հարազատ բառ և ոչ արդիւնք զըջագրական սխալի:

1. «ՍՐՈՒՆԱՆՏԵԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆՈՅԻ ԿՏԱԿ», Արեւիկ. Կ. Պոլս., Թի. 2836, 17 յուլիս 1898.